

## ԵԿԵՂԵՑԱԳԻՏԱԿԱՆ

### ԿԵԱՆՔ ԵՒ ՄԱՀ

Աշխարհի ստեղծագործութեան վեցերորդ օրը Աստուած ստեղծեց մարդը ըստ իր «պատկերին եւ նմանութեան» չունչ տալով Հողէն ձեւաւորած իր մարդուն, եւ մարդը եղաւ ապրող էակ (Ծննդոց 1:26, 2:7):

Մարդը, սահմանափակ կարողութիւններով եւ գիտութեամբ, կախեալ է զինքը ստեղծողէն, որով Հետեւ իր Հոգին Աստուծոյ ձեռքն է եւ այդ Հոգին ամենակարող Աստուծոյ Հոգին է (Յոթ 12:10, 32:8):

Ուրեմն, կրնանք ըսել թէ ապրող մարդը կը բաղկանայ Հոգիէ եւ մարմինէ: Որովհետեւ, մարմինը առանց Հոգիին մեռած է (Յակոբոս 2:26):

Մարդը իր Հապարտութեան եւ անհաղանդութեան պատճառով կորսնցոց իր դրախտային կամ երկնային կեանքը եւ եղաւ մահկանացու էակ՝ վերադառնալով Հողին, ուրկէ ստեղծուեցաւ (Ծննդոց 3:19): Այս կորուստը եղաւ ժամանակաւոր պատիժ, ըստ արդարադատ Աստուծոյ վճիռին, ցոյց տալու թէ մարդը իր Հոգիով եւ մարմնով պիտի կրէր Հետեւանքը իր բոլոր արարքներուն:

Աստուած սէր է (Ա. Յովհաննէս 4:16), որ յարմարագոյն ժամանակին օգնութեան հասաւ իր պատկերին եւ նմանութեան եւ ցոյց տուաւ մարդուն փրկութեան ճամբան, որպէսզի, ան վերատանայ յախտենական կեանք (Յովհ. 3:16): Յիսուս ըստ, «Ես եկայ որպէսզի կեանք ունենան (մարդիկ)» (Յովհ. 10:10):

#### ՀՈԳԻ ԵՒ ՄԱՐՄԻՆ

Մարդը, ըստ իր ազատ կամքի ընտրութեան, կը վարէ իր կեանքը երրեմն յաջող կամ ձախող, մեղաւոր կամ անմեղ, բարի կամ չար, իմաստուն

կամ անխելք, ուրախ կամ տիսուր, հաւատացեալ կամ անհաւատ եւ կամ այլ նմանորինակ կերպերով: Կեանքի բոլոր փորձառութեանց ընթացքին, մարդու Հոգին եւ մարմինը միշտ միասնաբար կը գործեն: Հոգին եւ մարմինը առանձնաբար չեն կրնար գործել նոյն նպատակին Համար, որովհետեւ մէկը առանց միասին անզօր է (Յով. 6:64): Հետեւաբար, երկուքն ալ միասնաբար պատասխանատու են իրենց արարքներուն:

Երբ մարմինը եւ Հոգին միասնաբար կը վերջացնեն իրենց բարեգործութեանց եւ կեանքի ճամբորդութիւնը, մարմինը կը մեռնի եւ կը Հասնի իր վախճանին, վերադառնալով Հոգին (Ծննդոց 3:19): Իսկ Հոգին կը վերադառնայ Աստուծոյ որ զայն տուաւ (Ժողովող 12:7): Ուրեմն, մահը Հոգիի բաժանումն է մարմինէն (Յոկոբոս 2:16):

#### ԿԵԱՆՔԻՆ ՆՊԱՏԱԿԸ

Մարդուն եւ տիեզերքի ստեղծումին նպատակը Աստուծոյ փառքը պատուել է (Սաղմոս 18:2): Ստեղծող Աստուած միայն կրնայ որոշել կեանքի նպատակը եւ այդ նպատակը անփոփոխ է (Հոռմայեցոց 9:17-21, Երրայեցոց 6:17): Աստուած իր նպատակը յայտնած է մարդոց իր կատարած խոստումով (Բ. Օրինաց 18:15, 20:22): «Եւ մենք ձեզի կ'աւետարանենք այս խոստումը, որ եղած էր Հայրերուն եւ Աստուած նոյն այդ խոստումը կատարեց մեզի՝ անոնց որդիներուն Համար՝ յարութիւն տալով Յիսուսի, ինչպէս գրուած է երկրորդ Սաղմոսին մէջ, “Դուն իմ որդիս ես, ես այսօր ծնայ քեզ”» (Գործք 13:32-33, Սաղմոս 2:7, 89:28-35, Բ. Սամուէլ 7:14-15): Մէկ խօսքով Քրիստոսի

աշխարհ գալը եւ իր միջոցով մարդոց փրկութիւնը ինքնին Աստուծոյ խոստումն էր որ մարդիկ պէտք է ընդունին եւ ընեն զայն իրենց կեանքին նպատակը՝ ըլլալու որդեգիրները Աստուծոյ՝ արժանանալու յախտենական կեանքին:

Պողոս առաքեալ կ'ըսէ, «Իսկ երբ ժամանակը իր լրումին հասաւ՝ Աստուծ զրկեց իր Որդին, որ ծնաւ կնոջմէ եւ մտաւ օրէնքի տակ, գնելու համար զանոնք՝ որ օրէնքի տակ էին, որպէսզի մենք որդեգրութիւն ընդունինք»: (Գաղատացւոց 4:4-5):

«...Դուք չառիք ծառայութեան Հոգին, վերստին երկիւղի մէջ իյնալու համար, այլ առիք որդեգրութեան Հոգին՝ որով կ'աղաղակէք. Աբբա Հայր»: (Հոռմայեցւոց 8:15):

«Ան ընտրեց մեզ Անով՝ նախ քան աշխարհի ստեղծագործութիւնը, որպէսզի մենք սուրբ եւ անարատ ըլլանք իր առջեւ սիրով: Նախասահմանեց մեզ որդեգրութեան Յիսուս Քրիստոսի միջոցով, ըստ իր կամքի հաճութեան՝ ի գովութիւն իր շնորհի փառքին, որով ուրախացուց մեզ իր Սիրելիով»: (Եփեսացւոց 1:4-6):

## ԸՆՏՐՈՒԹԻՒՆ ԶԱՐԻ ԿԱՄ ԲԱՐԻԻ

Եկեղեցին կը ճանչնայ գոյութիւնը բարի եւ չար Հոգիներու: Աստուծ Հոգի է եւ բարի (Յովհաննէս 4:24, Ա. Մնացորդաց 16:34): Զարը այն է որ բարիին հակառակ կը կամենայ եւ կը փորձէ չէզոքացնել զայն: Աստուծոյ կամքին հակառակ ընթանալ կը նշանակէ չարին գոծակցի, այսինքն մեղանչել: Մարմինը եւ Հոգին իրենց որոշ գորութիւններով կամ կարողութիւններով կրնան առանձին առանձին մեղանչել: Զարութեամբ Հոգին կը տկարանայ եւ մարմինը կը զօրանայ եւ կ'ըլլայ շնչաւոր եւ անբան (Տաթեւացի, «Գիրք Հարցմանց»): Այսպիսի շնչաւոր

մարմին մը չընդունիր Աստուծոյ Հոգին (Ա. Կորնթացւոց Բ. 14):

Կեանքի ճամբաները շատ են: Մարդը, ըստ իր կամքին, կ'ընտրէ իր կեանքի ուղղութիւնը, ըլլայ այդ անմեղութեան եւ կուսութեան, չնորշքի եւ մաքրութեան, հաւատքի եւ բարեպաշտութեան, օրէնքի եւ պատվիրաններու, կուրութեան եւ անհաւատութեան, եւ անառակ կեանքի: Աւետարանը այս բոլորը ամփոփելով կը յայտնէ երկու ճամբաներ, մէկը՝ կորստեան, իսկ միւսը՝ կեանքի: Յիսուս ըստի, «Մտէք նեղ դուռէն, որքան լայն է դուռը եւ ընդարձակ՝ ճամբան, որ դէպի կորուստ կը տանի, եւ բազմաթիւ են անոնք, որ կը մտնեն անկէ: Որքան անձուկ է դուռը եւ նեղ՝ ճամբան, որ դէպի կեանք կը տանի, եւ սակաւաթիւ են անոնք, որ կը գտնեն զայն»: (Մատթէոս 7:13-14):

Պէտք է իմանանք որ այս մեր կեանքը չնորհուեցաւ մեզի, իսկ միւսը՝ յախտենական կեանքը խոստացուեցաւ, որ կրնանք վայելել ոչ միայն Աստուծոյ ողորմութեամբ, այլ նաև արդարութեամբ: Աստուծ է որ մեզ կը զրկէ եւ դարձեալ Աստուծ է որ մեզ արժանի կ'ընէ այդ կեանքին: «Տէրը կ'աղքատացնէ եւ կը հարստացնէ. Ան է որ կը խոնարհեցնէ եւ կը բարձրացնէ»: (Ա. Թագաւորաց 2:7):

## ԹԱՂՈՒՄ

Մեռած մարմինին թաղուած տեղը կը կոչուի գերեզման, շիրիմ կամ դամբարան:

Գրիգոր Տաթեւացի կուտայ տասը պատճառներ թէ ինչո՞ւ համար կը թաղենք մեռեները: Այստեղ նշենք միայն երեք հատը: (Տես «Գիրք Հարցմանց»):

1. Թաղելով կը պատուենք մարդը որ Աստուծոյ «պատկերն» է եւ կը պահենք զայն գերեզմանի մէջ իրեւ պատուական գանձ:

2. Մարդիկ որպէսզի իրենց սիրելիներուն մեռած մարմինները չպաշտեն, ինչպէս որ կ'ընէին պատկերապաշտութեան շրջանին (8րդ - 9րդ դար):
3. Թաղում կը նշանակէ յարութիւն: Ինչպէս որ Հողին մէջ թաղուած սերմերը կը կենդանանան եւ կը բուսնին, այնպէս ալ մարդոց մարմինները յարութիւն պիտի առնեն: Պողոս առաքեալ կ'ըսէ, «կը սերմանուի տկարութեամբ, եւ յարութիւն կ'առնէ զօրութեամբ»: (Ա. Կորնթացւոց 15:43):

Մեռած մարմինը Հողին կը յանձնենք որպէսզի Հող դառնայ քնականօրէն, ուրկէ ան սկիզբ առաւ:

Մարմինը նախ քան գերեզման իջեցնելը քահանան երեք անգամ ափ մը Հող կ'օրհնէ ի նշան Աղամին այն դատապարտութեան որ Աստուած Հրամայեց ըսելով, «Հող էիր եւ Հողին պիտի դառնաս» (Ծննդոց 3:19): Այդպիսով, գերեզմանին Հողը կը սրբացուի, որպէսզի քրիստոնեային մարմինը անսուրբ Հողին մէջ չդրուի: Որովհետեւ, Աղամին մեղանչելով, Աստուած անիծեց երկիրը եւ անոր վրայ բուսաւ փուշ եւ տատասկ (Ծննդոց 3:17, 18): Ուրեմն, Հողը պէտք է որ օրհնուի (սրբացուի) Սուրբ Երրորդութեան անունով, ինչպէս որ մկրտութեան ժամանակ ջուրը կ'օրհնուի երեք անգամ նախ քան մկրտութիւնը:

Գերեզմանը, ըստ օրէնքի, պէտք է որ արեւելք-արեւմուտք ուղղութիւնը ունենայ եւ մեռելին դէմքը պէտք է արեւելք նայի: Այս կը նշանակէ թէ ննջեցեալը ցանկութիւն ունի յարութեան օրը դրախտ մտնելու, որ արեւելեան կողմն է, եւ թէ Քրիստոսի երկրորդ գալուստը պիտի երեւի արեւելքէն (Մատթէոս 24:27):

Աւետարաններէն (Մատթէոս 28:1, Մարկոս 16:1-2, Ղուկաս 24:1, Յովհաննէս 20:1) կ'իմանանք թէ Քրիստոսի մահուան եւ թաղման երրորդ օրը առաւօտ կանուխ, Մարիամ Մագդաղենացին ուրիշ կիներու Հետ գերեզման եկաւ Քրիստոսի մարմինը օծելու: Կիները Հոն իմացան եւ վկայեցին Քրիստոսի յարութեան լուրը: Ահա այս օրինակին Հետեւելով Հայ եկեղեցին եւս Հաստատած է թաղման երկրորդ եւ երրորդ առաւօտներուն գերեզմանի վրայ կատարուելիք «Այգուց»ի արարողութիւնը, մեր մեռելներուն աւետելու Համար յարութեան լուրը, եւ Հոգեպէս ուրախանալու եւ սփոփ-ւելու մեր վիշտերէն:

Յատկանշական է յայտնել թէ թաղման երկրորդ օրը գերեզման տրուած այցելութիւնը («Այգուց»ի Համար) կը կատարուի նախ կիներու կողմէ եւ յետոյ այրերու կողմէ: Բացատրելու Համար այս պարագան, յիշեցնենք որ աւետարաններու մէջ ըստուած է թէ երեք Մարիամները նախ այցելեցին Քրիստոսի գերեզմանը, օծելու Համար Յիսուսի մարմինը: Իսկ երրորդ օրը կիներ եւ այրեր միասին կրնան այցելել գերեզման:

Քրիստոնէական ըմբռնումով 3-ը, 7-ը, 40-ը եւայն, կը նկատուին խորհրդաւոր թիւեր: Այդ իսկ պատճառով, ըստ ընտրութեան եւ կարեւորութեան կը կրկնենք մեր խօսքերը կամ արարքները 3, 7 կամ 40 անգամներ: Երեք թիւի խորհրդաւորութիւնը գլխաւորաբար Հիմնուած է Սուրբ Երրորդութեան (Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի) վարդապետութեան վրայ: Գիտենք նաև թէ Քրիստոսի յարութիւնը տեղի ունեցաւ իր թաղման երրորդ օրը:

Թաղման կարգը կը բաղկանայ երեք մասերէ.

1. Տան կարգ, տան (մեռելատան) մէջ կատարուող արարողութիւն.
2. Եկեղեցւոյ կարգ, եկեղեցւոյ մէջ կատարուող արարողութիւն.
3. Գերեզմանի կարգ, գերեզմանին վրայ կատարուող արարողութիւն:

Անցեալին, մեռելը կը թաղուէր մահուան օրը եթէ օրը չատ ուշ չէր: Ներկայիս, սակայն, մեռելին մարմինը կը զմուեն եւ կառավարական օրինական պահանջները կը լրացնեն, որ կը տեւէ քանի մը օրեր, ապա թաղումը կը կատարուի:

Խստիւ կը թելադրենք որ թաղման արարողութեան երեք մասերն ալ կատարուին: Եկեղեցւոյ եւ գերեզմանի կարգերը ոչ մէկ պարագայի պէտք է զեղջել: Անցեալին, կամքէ անկախ պատճառներով, կարգ մը շեղումներ արտօնուած են, սակայն, անոնք պէտք չէ նկատուին նախընտրանք եւ արտօնուին ըստ քմահանդյրի: Քրիստոնեան իրաւունք ունի եւ արժանի է քրիստոնէական պատուով թաղուելու: Հետեւաբար, ան պէտք չէ զրկուի թաղման լրիւ արարողութենէն:

Եկեղեցւոյ եւ գերեզմանի արարողութեան ընթացքին դազաղը գոց կամ բաց կը պահուի, ըստ տեղական սովորութեան կամ կարգադրութեան:

Աշխարհականներուն իրաւունք չի տրուիր դամբանականներ խօսիլ եկեղեցւոյ մէջ: Անոնք իրենց խօսքերը կրնան ըսել մեռելատան եւ գերեզմանատան մէջ: Սակայն, կրնան թելադրել եկեղեցականին որ նկատի առնէ, ըստ իր ընտրութեան, ննջեցեալին կենսագրականը իր արտասանած ցաւակցական խօսքին մէջ:

Թաղման արարողութիւնները կը կատարուին Հայերէն կամ այլ

լեզուով, ըստ կարեւորութեան և անհրաժեշտութեան:

Ծխական եկեղեցիներ կը սահմանն որոշ զիներ թաղման արարողութեան համար, որ կարելի չէ նուազեցնել երբ արարողութեան որոշ մաս մը զեղջուի: Կը սխալինք երբ այս արարողութիւնները կը նկատենք որպէս առեւտրական ծառայութիւն: Երբ ննջեցեալին ընտանիքը անկարող է եկեղեցւոյ լրիւ ծախսերը հոգալ, այդ պարագան պէտք է հովիսին ուշադրութեան յանձնել:

#### ՔԱՀԱՆԱՑԱԹԱՂ

Երբ ննջեցեալը կրօնաւոր մըն է՝ Աստուծոյ ընտեալը եւ ծառան, նախ քան գերեզման տանիլը, Սուրբ Պատարագի արարողութեան ընթացքին անոր մարմինը (ճակատը եւ աջ ձեռքը) կ'օծուի, ինչպէս Քրիստոսի մարմինը օծուեցաւ նախ քան թաղումը: (Յովհաննէս 19:39-40): Պատարագի ժամանակ երբ «Ողջոյն» կ'երգուի, եկեղեցական դասը կը համբուրէ այդ օծեալ ձեռքը ի նշան ողջագուրման եւ ողջերթի:

Եկեղեցական մը (բացի եպիսկոպոսէ եւ կաթողիկոսէ) իր կեանքի ընթացքին երեք անգամ կ'օծուի, մկրտութեան, ձեռնադրութեան եւ մահուան ժամանակ: Հին Կտակարանը կը պատմէ թէ Դաւիթ, Աստուծոյ ընտեալը եւ օծեալը, երեք անգամ օծուեցաւ որպէս թագաւոր: (Ա. Թագաւորաց 16:3, Բ. Թագաւորաց 2:4, 5:3):

Գերեզմանատան մէջ վախճանեալին մարմինը փոսը կ'իջեցուի շուրջառի ծածքի տակ՝ մարդոց տեսողութենէն ծածկելու համար: Այս կ'ընեն պատկերացնելու համար ներկայութիւնը այն ամպին որ եկաւ եւ ծածկեց եւ անյայտացուց Քրիստոսը առաքեալներու տեսողութենէն՝ համբարձման ժամանակ: «...ամպը ծածկեց զայն անոնց աչքերէն»: (Գործք

լ:9): Անյայտացման դէպք մըն ալ պատահեցաւ Մովսէսի մահուան եւ թաղման ժամանակ: «...եւ Տէրը թաղեց զինք ձորի մը մէջ Մովսէսի երկիրը՝ Փեգովրի դիմաց, եւ ոչ որ իմացաւ թաղման տեղը մինչեւ այսօր» (Բ. Օրինաց 34:6):

## ՄԵՐԺՈՒՄ ԹԱՂՄԱՆ

Հայ եկեղեցին կը մերժէ թաղում կատարել Հետեւեալ պարագաներուն, երբ մահացող անձը

1. Յայտնապէս եւ գիտակցարար մերժած է իր քրիստոնէական հաւատքը:
2. Հայ եկեղեցւոյ մէջ մկրտուելէն եւ կամ դրոշմուելէն յետոյ կրօնափոխ կամ դաւանափոխ եղած է՝ ուրանալով իր քրիստոնէական կրօնքը, եւ կամ միացած է տարբեր եկեղեցիի մը:
3. Զէ մկրտուած կամ դրոշմուած Հայ եկեղեցւոյ մէջ (նոյնիսկ մանուկներու պարագային):
4. Անձնասպանութիւն գործած է (բացի խելագարութեան պարագային):

Այսպիսի պարագաներ դժուարին կացութիւն կը ստեղծեն եկեղեցականին եւ թէ ննջեցեալի ընտանիքի անդամներուն Համար: Հովիւ մը արդարացիօրէն իրաւունք ունի Հարցնելու ննջեցեալի Հաւատքի եւ ո՞ր եկեղեցւոյ (յարանուանութեան) պատկանելիութեան մասին: Երբեմն ննջեցեալի ընտանիքին անդամները կը խրոշին եւ կ'անհանգստանան երբ հովիւը յատակօրէն ցոյց կուտայ թէ վերեւ յիշուած պարագաներէն մէկուն գոյութեան պատճառով ինք չի կրնար թաղում կատարել:

Այս արգելքներէն խուսափելու համար, խոհեմութիւն է կանխամիջոց-

ներ ձեռք առնելը: Եթէ անձ մը չէ մկրտուած, պէտք է որ ան մկրտուի առանց յետաձգելու, եւ կամ թէ վերադառնայ մեր եկեղեցւոյ Հաւատքին, երբ տակաւին ուշ չէ: Անհատի մը միայն Հայ ըլլալը, իրաւունք չընծայեր իրեն անդամ ըլլալ Հայ եկեղեցիին: Որովհետեւ, օտարազգի անձեր եւս կրնան Հարազատ անդամներ ըլլալ Հայ եկեղեցւոյ, երբ Հաւատարով կը մկրտուին կամ կը դրոշմուին Հայ եկեղեցւոյ մէջ: Պէտք է յարգենք մեր եկեղեցւոյ ունեցած կեցուածքը Հաւատքի Հարցերու մէջ, առանց խաղարկութիւն ընելու:

Յստակ է, թէ ով որ մկրտուած չէ, քրիստոնեայ չէ, հակառակ անձին շատ բարի եւ անմեղ նկատուելուն: Մարդիկ պէտք է որ մնան իրենց ընտրած Հաւատքին եւ եկեղեցիին մէջ, թէ՛ իրենց կենդանութեան եւ թէ՛ իրենց մահէն վերջը:

Կը գիտակցինք նաև որ Աստուած արդար է եւ ամենագէտ, Հետեւաբար, գիտէ թէ ով արժանի է եւ ով անարժան իր պարգեւներուն:

## ՑԻՆԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Հայ եկեղեցին ունի յատուկ արարողութիւն մը մեռելոց յիշատակին Համար, որ կը կոչուի «Հոգեհանգստեան Պաշտօն»: Այս արարողութիւնը կը կատարուի ննջեցեալի մահուան եօթնօրէքին, քառասունքին (կամ 30րդ) կամ տարելիցին առիթով: Այս կիրառութիւնը իր հիմքը ունի Հին Կտակարանին մէջ: Մովսէս մարգարէի եւ ԱՀարոնի մահուան առիթով ժողովուրդը 30 օրեր սուգ պահեց (Բ. Օրինաց 34:8, Թուոց 20:29): Խակ սուգի յաւելեալ եօթը օրեր նշանակուեցան Յակոբ նահապետի թաղման առիթով (Ծննդոց 50:10):

Մատուցուած յիշատակի այս աղօթքները կը կատարուին այն յօյսով որ Աստուած ողորմի եւ զիժայ մեր

ննջեցեալներուն, իր երկրորդ մեծ գալստեան օրը:

Յստակացնելու համար մեր միտքը, կարեւոր է նշել թէ անոնք որոնք հաւատացին Սուրբ Երրորդութեան եւ խոստովանելով իրենց մեղքերը ապաշխարեցին, կը հաւատանք որ այսպիսի աղօթքներ կ'օգնեն անոնց Հոգիներուն արդարացման համար: Բայց անոնք որոնք մեռան առանց զղումի եւ առանց ապաշխարութեան, անոնք մեռան իրենց մեղքերուն մէջ եւ, հետեւաբար, ոչ մէկ աղօթք օգտակար է իրենց համար, չնայած որ անոնք մկրտուած են եւ հաւատացած Քրիստոսի: Յակորոս առաքեալ կ'ըսէ, «Հաւատքը պարապրան է առանց գործերու» (Յակորոս 2:20): Ի Հարկէ, չենք կրնար իրաւոնք տալ մենք մեզի ըսելու թէ ո'վ փրկուած է կամ ո'վ փրկուած չէ, որովհետեւ դատաստանը կը պատկանի Աստուծոյ:

Հին Կտակարանին մէջ կը կարդանք Հետեւեալը, «...ծունկի եկած կը խնդրէին սրտանց որ անոնց (իրենց եղբայրներուն) մեղքերը ներուէր: Քաջ Յուղա եւս կը միմիթարէր իր զօրքը եւ կ'ըսէր որ զգուշանային նոյն մեղքերը գործելէ. որովհետեւ, կ'ըսէր, ձեր աչքերով տեսաք այն պատահարները որոնք եղան գործուած մեղքերուն պատճառով: Բարեմտօրէն, դարձեալ չորս «սատէր» (չափ, կշիռք) զրամ կը հաւաքէր եւ կը զրկէր Երուսաղէմ պատարագ (զոհ) մատուցաներու անոնց մեղքերուն համար: Շատ բարի մտքով (իմաստութեամբ) էր իր ըրածը, որովհետեւ մեռելներու յարութեան մասին կը խորհէր ան, երբ այդ բանը կ'ընէր: Եթէ յարութեան ակնկալութիւն չունենար պատերազմէն ինկողներուն համար, պարապտեղն էր որ ան աղօթք կը մատուցանէր մեռնողներու անունին: Բայց ան ուղղակի նկատի ունէր

ննջեցեալներուն Համար պահ դրուած գեղեցիկ պարգևներուն չնորհքը, ուստի քաջ արիութեամբ մեռելներուն մասին կը խորհէր որ անոնք ստանային մեղքերու թողութիւն» (Բ.Մակարայեցւոց 12:42-45):

Սր. Գրիգոր Լուսաւորիչ կ'ըսէ Հետեւեալը, «Իսկ հաւատացեալ մեղաւորներուն, խոստովանողներուն եւ ապաշխարողներուն, որոնք հաղորդուեցան փրկական խորհուրդով եւ մեկնեցան այս աշխարհէն, անոնց համար յիշատակութիւն թող կատարուի Քրիստոսի պատարագով, աղօթքով, աղքատներուն գթալով եւ այլ բարի գործերով, որպէսզի այս վերջին բարեգործութիւններով մեռնողներ նորոգուին անվախճան կեանքի նորոգութեամբ»: («Յաճախապատում»):

Իսկ Խոսրով Անձեւացի (10րդ դար), իր «Մեկնութիւն Սուրբ Պատարագի» գրքին մէջ կ'ըսէ Հետեւեալը, «Պարտք կը զգանք օգնել մեզմէտ առաջ մեռնողներուն՝ աղօթքով, մանաւանդ պատարագով, որ յոյս եւ կենդանութիւն եւ փրկութիւն է ննջեցեալներուն համար»:

Բացի վերեւ յիշուած յիշատակի օրերէն, հայ եկեղեցին հաստատած է Հինգ «Յիշատակ Մեռելոց» օրեր, որոնք կը հանդիպին Երկուլարթի օրուան, այսինքն Երկրորդ օրը հինգ տաղաւար տօներուն (Մննդեան, Զատկուան, Այլակերպման, Աստուածածնի Վերափոխման եւ Խաչվերացի):

Սուրբ Գրիգոր Տաթեւացի (14րդ դարու հայ եկեղեցւոյ աստուածաբարան) ունի Հետեւեալ մեկնութիւնը Յարութեան զատկի տօնի «Յիշատակ Մեռելոց» օրուան մասին: Քրիստոսի յարութեան չնորհքները վայելելէ եւ ուրախանալէ ետք, մասնաւորաբար, կը յիշենք զանոնք որոնց մարմինները Քրիստոսի հետ յարութիւն առին իրենց գերեզմաններէն եւ մոտան սուրբ

քաղաքը՝ Երուսաղէմ, եւ Երեւեցան շատերուն (Մատթէոս 27:52-53): Տաթեւացին կը շարունակէ ըսելով թէ այս առթիւ գերեզմանօր Հնէքը պէտք է կատարուի Աւագ Ուրբաթ օրը, Քրիստոսի խաչելութեան եւ Թաղման օրը, եւ ոչ թէ Երկուշարթի «մեռելոց» օրը: Այս գերեզմանօր Հնէքով ննջեցաներուն կը հաղորդենք Քրիստոսի յարութեան բարի լուրը եւ գերեզմանները կը կնքենք խաչով:

Գերեզմանօր Հնէքը «փրկագին» կամ «Երաշխիք» չէ, այլ ողորմութիւն խնդրել է մեռնողին Համար ստանալու աւետարանի քարոզած փրկութիւնը:

### ԴԻԱԿԻԶՈՒՄ

Այս օրերուն, շատ մարդիկ այրել կուտան իրենց ննջեցեալներուն մարմինները: Դիակիզումը որպէս սովորութիւն գործադրուած չէ Հին Կտակարանի ժամանակաշրջանին, ոչ իսկ քրիստոնէական կանուխ ժամանակներուն: Մարմիններու այրումը թէեւ յիշուած է Հին Կտակարանին մէջ (Ա. Թագաւորաց 31:12):

Այսօր Հարց կուգանք ըսելով, դիակիզումը արտօնելի՞ է: Այս Հարցումին աւելի իմաստ եւ խորք տալու Համար, պահ մը նկատի առնենք նշանաւոր Հերոս մը, որուն նկատմամբ ունինք մեծ յարգանք ու սէր եւ, ապա, Հարցնենք Հետեւեալ Հարցումը: Պիտի ուզէի՞նք այրել եւ ցրուել աճինները (փոշին) Վարդան Մամիկոնեանին (կամ Զօրավար Անդրանիկին, Սուրբ Սահակին, Սուրբ Մեսրոպին կամ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչին): Գիտենք թէ մեռած մարմինը ի վերջոյ փոշիի կը վերածուի եւ թէ Աստուած կարող է քով քովի բերել այդ բոլոր մասնիկները, եւ կեանք տալ այդ մարմինին դատաստանի օրը: Սակայն, ննջեցեալի մարմինին յատուկ տեղ մը տալը (թաղելով) նշան է անկեղծ սիրոյ եւ վերահաստատում յարութեան յոյսին:

Մայր Բնութիւնը գիտէ ինչպէս ընդունիլ այն ամէնը եւ վարուիլ անոնց Հետ որոնք կուգան իր ծոցը: Բայց մարդկային միտքը կը փորձէ շրջանցել բնական ընթացքը մարմին փոշիի վերածուելուն կամ փտութեան: Դիակիզումը ոչինչ կ'աւելցնէ կամ կը զարգացնէ այն ինչ որ բնութիւնը կը տնօրինէ:

Մարմիններ այրելը ծանօթ է մարդկութեան զարերով: Պատերազմներէ ետք երբ կարելի չէր դիակները թաղել, զանոնք կ'այրէին երբ մարդոց առողջութեան կը սպառնալին: Արդեօք, նման սպառնալիք կա՞յ այսօր: Մէկ քան յատակ է, սակայն, որ դիակիզելը կամ մարմին այրելը, սկիզբէն չընդունուեցաւ որպէս փոխընտրութեան կերպ թաղման տեղ: Հետեւարար, եկեղեցին Համաձայն չէ եւ չի քաջալերել դիակիզումը այն մարդոց որոնք ապրեցան քրիստոնէական յոյսով եւ կը սպասեն որ յարութիւն պիտի առնեն դատաստանի օրը:

### ՀՈԳԵՃԱՆ

Թաղումէն ետք Հոգեճաշ տալու սովորութիւնը նոյնպէս յիշուած է Հին Կտակարանին մէջ (Երեմիա 16:7-8): Երբ նկատի առնենք կատարուած թաղման ծախսերը, սխալ պիտի ըլլայ ակնկալել որ սգաւոր ընտանիքը «Հիւրասիրէ» մարդիկ Հոգեճաշով: Ցաւակցական ջերմ արտայայտութեան նշան է երբ բարեկամներ եւ մօտիկ ազգականներ միասին կը Հոգան սգաւոր ընտանիքին ուտելիք ճաշը: Անշուշտ միսիթարական է ընտանիքին Համար երբ բարեկամներ ճաշով բամնեկից կ'ըլլան ընտանիքի վիշտերուն եւ ցաւերուն:

Տրուած ճաշը որպէսզի Հոգեճաշ նկատուի պէտք է որ ան օգուտ մը ըլլայ ննջեցեալի Հոգին: «Հոգեճաշ»ը նպատակին կրնայ ծառայել միայն այն ատեն երբ Հոգեճաշին մեծ մասը կամ

ամբողջութիւնը կը տրուի աղքատներուն՝ ննջեցեալի անունին, որպէս ողորմութիւն եւ կամ բարեգործութիւն:

### ՔԱԽԱՐԱՆ ԵՒ ԴԱՏԱՍՏԱՆ

Կաթոլիկ եկեղեցւոյ ըմբռնումը. - «Ըստ Հոգիմէական Կաթողիկէ (Կաթոլիկ) եկեղեցւոյ, քաւարանը շարչարանքի այն վիճակն է ուր Աստուծոյ բարեկամ մեռնողներուն Հոգիները կը վճարեն ժամանակաւոր պատիմի իրենց պարտքը եւ կը մաքրուին իրենց ներելի մեղքերէն եւ չար սովորութիւններէն: Այս ուսուցումը կ'ենթագրէ որ մեղաւորը նախ քան իր մեռնիլը արդարացած է Յիսուս Քրիստոսի ամենաքայ բարութեան շնորհիւ, ներքնապէս նորոգուելով, ան եղած է Աստուծոյ որդեգիր զաւակը եւ ազատուած յաւիտենական պատիմի պարտքէն: Մկրտութեամը մեղաւորին մաքրութիւնը կատարեալ է՝ արդարութեան ամէն պահանջք (debt) գոհացուած է: Բայց մկրտութենէն ետք Աստուծոյ բարեկամը եւ որդին երբ կը մեղանչէ ծանրօրէն եւ ապաշխարութեան խոր Հուրդով կ'արդարանայ, թէեւ յաւիտենական պատիմը կը մեղմանայ Քրիստոսի անսահման բարեմասնութիւններով (merits), որպէս կանոն տակաւին մաս մը ժամանակաւոր պատիմ կը մնայ: Այդ քաւութեան պատիմը պէտք է որ վճարուի Աստուծոյ արդարութեան համար, ըլլայ այս կամ յաջորդ կեանքին մէջ: Եթէ Հոգին կը հետեւի այս վերջինին, այդ իսկ վիճակը Կաթողիկ եկեղեցին կը կոչէ քաւարան: Արգելափակուած Հոգին տառապանքները կը ստանան քաւութեան արժէք Քրիստոսի շնորհիւ (merits): Հոգին պարտքը վճարելու կ'օգնեն Քրիստոսի մարմնոյն (եկեղեցին) կենդանի անդամներուն աղէրսները, այսինքն իրենց բարի գործերը, ընծայուած Աստուծոյ ողորմութեան Քրիստոսի անունով»:

(Թարգմանութիւն, Encyclopaedia Britannica, 1970, էջ 877):

Ուրեմն, այդ Հոգիները երբ կը մաքրուին քաւարանին մէջ, ապա կ'երթան երկինք (Քաւարան կը նշանակէ քաւութիւն եւ ներում ստանալու վայր):

Կաթոլիկ եկեղեցին քաւարանի գաղափարով կը զատորոշէ երկու տարրեր դատաստաններ, մէկը՝ առանձնական (կամ անհատական) դատաստան ըստ Հոգիի, իսկ միւսը՝ ընդհանրական դատաստան ըստ մարմնի:

Առանձնական դատաստանը կը վերաբերի Հոգիին: Այսինքն, եթէ մեռնողը ներելի մեղքեր ունի, առաջն դատաստանով իր Հոգին կ'երթայ քաւարան՝ վճարելու համար իր մեղքերուն պարտքը եւ, ապա, արդարացած կը մտնէ երկինք: Աններելի մեղքեր ունենալու պարագային, իր Հոգին կը դատապարտուի եւ դոփսք կ'երթայ: Անմեղ ըլլալու պարագային իր Հոգին կ'երթայ երկինք:

Ընդհանրական դատաստանը կը վերաբերի մարմնին՝ բոլոր մարդոց միասնաբար: Բոլոր մեռելները մարմնով յարութիւն պիտի առնեն Քրիստոսի երկրորդ գալուստին, (Ա. Թեսաղոնիկեցւոց 4:16), եւ ողջ մնացողներուն հետ միասին պիտի դատուին՝ ստանալու իրենց փառքի պասակը եւ կամ յաւիտենական կրակի պատիմը ըստ իրենց գործերուն (Ցովչաննէս 5:24, 29): Այսպէս ուրեմն, Կաթոլիկ եկեղեցին կը դաւանի երկու տարրեր դատաստաններ, մէկը՝ Հոգիի, իսկ միւսը՝ մարմնի:

Հայ եկեղեցւոյ ըմբռնումը. - Հայ եկեղեցին կը մերժէ քաւարանի գոյութիւնը: Որովհետեւ, առանց դատաստան տեղի ունենալու ոչ ոք դոփսք կամ երկինք կ'երթայ, այլ բոլորին Հոգիները երկնքի եւ երկրի միջեւ կը սպասեն «տեղ» մը՝ վերջին

եւ միակ դատաստանի օրուան, ստանալու համար իրենց վարձատրութիւնը (գժոխիք կամ յաւիտենական կեանք): Սակայն, ընդունելի է ըսել որ արդարները իրենց Հոգին աչքերով կը տեսնեն այն անմաշական կեանքը որ պիտի ստանան եւ մեծ ուրախութեան ակնկալութեամբ կը սպասեն այդ օրուան: Աստուածաշունչը կ'ըսէ, «Արդարները կը սպասեն քեզ մինչեւ վարձատրես» (Սաղմոս 14:8): Իսկ մեղաւորները կամ չարերը, իրենց Հոգիի աչքերով կը տեսնեն այն պատիժը կամ նեղութիւնը որ սահմանուած է իրենց համար եւ, ուրեմն, դառնութեամբ եւ յուսահատութեամբ կը սպասեն:

Պետրոս առաքեալ կ'ըսէ, «Տէրը զիտէ աստուածապաշտները փրկել փորձութենէ, իսկ անիրաւները պահել տանջանքի մէջ, դատաստանի օրուան համար. . .» (Բ. Պետրոս 2:9):

Հայ եկեղեցին նոյնպէս կը մերժէ երկու տարրեր դատաստաններու գոյութիւնը եւ կ'ընդունի միայն մէկ ընդհանրական դատաստան՝ Հոգիի եւ մարմնի, միասնաբար: Ինչո՞ւ: Որովհետեւ, նախ, Աստուածաշունչը ոչ մէկ ակնարկութիւն կ'ընէ քաւարանի գոյութեան մասին:

Երկրորդ, մեղքերը կը քաւուին միայն խոստովանութեամբ եւ ապաշխարութեամբ եւ ոչ թէ քաւարանով: Հոգին մարմնէն բաժնուելէն ետք, ան չի կրնար զղջալ եւ ապաշխարել, որովհետեւ ապաշխարութիւնը կը պահանջէ մարմնական զրկանք եւ նեղութիւն: Հոգին չունենալով մարմին չի կրնար քաւել իր մեղքերը: Հետեւարար, քաւարանով կարելի չէ քաւել մեղքերը: Մարգարէն կ'ըսէ, «մեռեները չեն խոստովանիր քեզ, եւ անոնք չեն օրհներ քեզ. . .» (Սաղմոս 115:17, Եսայի 38:18): Ուրեմն, չեն կրնար նաեւ ապաշխարել: Դաւիթ մարգարէն կ'ըսէ, «Այն Հոգին որ

դուրս կ'ելլէ, այլեւս ետ չի դառնար» (Սաղմոս 77:39): Քանի որ Հոգին չի կրնար վերադառնալ (մարմնին), ուրեմն, չի կրնար նաեւ ապաշխարել: [Այստեղ յայտնենք թէ եկեղեցին չընդունիր Հոգիի վերստին մարմնանալու գաղափարը (Reincarnation):]

Երրորդ, քաւարանի գոյութիւնը կը տկարացնէ եկեղեցւոյ Հեղինակութիւնը մեղքերը ներելու իր պարտականութեան մէջ: Եկեղեցւոյ այդ Հեղինակութիւնը կամ իրաւոնքը տրուած է Քրիստոսի կողմէ: Մատթէոս աւետարանից կ'ըսէ «. . .ինչ որ կապէք երկրի վրայ կապուած պիտի ըլլայ երկնքի մէջ: Եւ ինչ որ արձակէք երկրի վրայ թող արձակուած ըլլայ երկնքի մէջ» (Մատթէոս 18:18):

Նոյնպէս, քաւարանի մէջ եղողը եթէ ինքնին կրնայ քաւել իր մեղքերը, այն ատեն աւելորդ է սուրբերուն աղօթքը կամ բարեխօսութիւնը եւ եկեղեցւոյ օժնակութիւնը եւ կամ անոնց համար կատարուած պատարագը:

Այսպէս ուրեմն, քաւարանի գոյութիւնը անընդունելի է, աւելորդ է եւ անշեթեթ: Մէկ խօսքով, արդարներ եւ մեղաւորներ բոլորն ալ պիտի սպասեն վերջին օրուան տեղի ունենալիք միակ դատաստանին, դատուելու մարմնով եւ Հոգիով. ստանալու համար իրենց արդար վարձատրութիւնը, համաձայն իրենց գործերուն: «Որովհետեւ մենք ամէնքս ալ պիտի ներկայանանք Քրիստոսի ատեանին, որպէսզի իրաքանչիրը ստանայ ինչ որ աւելի առաջ գործած է իր մարմնով, ըլլայ բարի, ըլլայ չար» (Բ. Կորնթացւոց 5:10): Աստուածաշունչին մէջ նաեւ կը կարդանք, «Դուն չունչին մէջ նաեւ կը կարդանք, «Դուն հատուցանես իրաքանչիրին անոր կը հատուցանես իրաքանչիրին անոր գործերուն համաձայն» (Սաղմոս 61:13):

ՍԱՄՈՒԷԼ Մ. ՎՐԴ. ԱՂՈՅԵԱՆ